

Վասն քո սիրուդ, եղբայր,
այս յաշխարհը շատ յամեցի
գիտէ ծածկագէտն Ասուաւ-
120 հաշտելոյ կարաւա ես էի:

Տես որ ողորմած հոգին
ի Վաշքօն¹ շուտով ծանուցից.
ապա չեր ատենն եկել
թըշնամին այլուի խափանեց:

125 **Բաբուն** ես դու հրաշալի
ով եղբայր պետք պանձալի
ով քաջ քարտուղար ճարտար
զօհալ աստղ ի առաւաւտի:

Յանկալի ամէն աղդի
անուանի ի մէջ աշխարհի
ով պեւետիկոսրդ քաջ
հովուապետ ի մէջ իոնի:

130 **Իրանդ** ցաւադար էաք
քանի որ քէնով կենայար
այսաւր բարով հաշտեցաք
եւ չարին նալաթ ասացաք:

Փառք եւ գոհութիւն փրկչին
որ ըզմեղ շուտով հաշտեցոյց
ըզմեղ ի չարէն վերկեաց
բարութեանցն իւրոյ մերձեցոյց:

135 **Քեզ** է խիստ կարաւա, եղբայր,
Վրդանէս եղըն եղիելի
խոցած է բազում նետից
գոհութիւն վերկչին քրիստոսի:

140 **Այս** թուղթո որ Սեչով գրուի
Տի երթայ ի Լովըն հասնի
Ի վանքըն համկատարի
Չեռն եղբաւրն իմ հարազատի:

145 **Բայց** երթայ գիրս իրնդալի
Վլազելով նրման փայիկի
Տանողըն աւրհնեալ լինի
Աստուծոյ բարուն հասանի:

150 **Բայց** չէ պարտ այս թուղթո բացուի
Միշեւ որ իւր տէրըն հասնի
ի ձեռըն վարդապետի
Բանիթուն քաջ հեռետորի:

155 **Հետ** այս նամակիս եղբայր
Աստուծոյ բարին առ քեզ հասնի.
Հազար երանի թըզմիս
Որ հետ քեզ մաւտիկ կու խօսի:

Համնի արագ թուղթո բարով
Ի քաղաքըն շեն որ է Լով.

126 պանձալի: — 127 քարտուղար: — 132 հո-
գուայպետ: — 145 թուխտոս: — 146 երթա: —
153 թուխտոս: — 159 թըխտիս: — 161 յարագ,
թուխտութ:

1 Վաշքօ (= Վասրոյ) Լեմբերդի աւագերեցն էր,
յամափի կը յիշառակալի այս յընանին մեր թ. 441, թը. 11. իւ այլութ:

Ի ձեռն եղբաւրս առնելով
Իւր անունըն արհի գոլով:

165 Թուղթըս որ կարդաս ձայնով
Սիրտըդ թող ցընծայ խընդալով
Թէպէտ մեղաւոր եմ ես
Թողութիւն արա դու սրտով:



ՀԱՅ ՏԱՐՐԵՆԵՐ ԸՐԻՍՈՏՈՏԷԼԻ ՍՏՈՐՈԴՈՒ- ԹԵՍՆԵՑ ԹԱՐԴՄԵՆՈՒԹԵՍՆ ՄԷՋ

Մեկնութեանս յոյն բնագիրը կուզէ մեկ-
նել թէ անձ մը կամ իր մը կրնայ թէ հոմանուն
(օմանսմոն) ըլլալ թէ փաղանուն (սոսանսմոն)
եւ իրբեւ օրինակ կը ներկայացնէ երկու ան-
ձնաւորութիւններ, օրոնք կ'անուանուին Ենթօսուն
(Քարեխորհհուրդք). Հոս իրբեւ Ենթօսուն եւ
Ենթօսուն երկաքանչերն ալ հոմանուն են, իսկ
եթէ այնպէս հանդիպի որ երկուքն ալ նաեւ
խոհեմ (սոսետու) ըլլան, այն ատեն փաղանունք
են, վասն զի Ենթօսուն կոչուածներն կը ըլլան
նաեւ Ենթօսուն ընդունելով տօն ընթօնուն սահ-
մանը (Busse, Eliae in Aristotelis Categories commentaria, Բերլին, էջ 136): — Այս հա-
տուածը ստրկօրէն թարգմանելու վասնէն ա-
զատելու համար բաւականաչափ կը ճարտա-
րամտէ հայ թարգմանիչը, բայց չե կրնար յա-
ջողութեամբ պասկել ձեռնարկած փորձը. յոյն
Ենթօսուն բառին գիմաց փոխանակ մէկ բառ
ներկայացնելու, կը կերտէ կը զնէ բարեխոնանէն,
բարեխորհուրդք, բարեխոնանուննեն եւ այլուր նաեւ
Ենթուղուն եւ բարեխորհորդուննեն (էջ 56) նորահնար
ու անձահ բառերը: Միայն սոսետու բառին փո-
խարէն ընտրուած իսնեմը յաջող է, որուն
արմատը շատ գեղցիկ կը գաշնակցի բարե-
խոնանէն եւ այլն բառերու խոն վանկին հետ,
ահաւասիկ հայուն բնագիրը. «Ըստ նորին պ-
նուան եւ հոմանուն եւ փաղանուն կարող կոյ
լինել. քանզի ենթակայեցին երկուք ոմանք
անուանեալք բարեխոնանէս. [արդ՝] աստանաւը
որպէս բարեխոնանէս եւ բարեխոնանէս հոմանունը
գտն, իսկ եթէ գէպ լինիցի եւ խոնեմ եւս գոլ՝
փաղանունք են, քանզի գտանին եւ բարեխոնան-
էս կոչեցիցալք եւ բարեխորհուրդք՝ զսահմանն
[եւ զանուն] բարեխոնանուննեան ընդունելով՝
էջ 42—43, հմմտէ նաեւ էջ 55—56, «Որ-

165 թուխտոս: — 168 արաց:

պէս երկու բարեխոյնանես+ (εύθουν λοι), քանզի եթէ որպէս տիրականս անուն առցէ զդոսա լեռտեհունակունք՝ հոմանունք գոն:

* * *

Բայերու մէջ ալ կայ հոմանուն. շն շար չըրա թիմա սղմանեւ չա: շն չէ նունչում չա: շն լեզա (Bussé, էջ 137): Հայ թարգմանիչը եթէ բառական ըրջէր այս նախադասութիւնը բնականաբար անհասկանալի կը թողուր իր տողերը, հարկ էր հետեւաբար ստեղծել հայերէն համաչափ օրինակ մը. իրբեւ այսպիսի շատ յաջողու շատ բնական է թարգմանչին հնարամտած սա հատուածը. “Որպէս իտէմ եւ իտէմ, քանզի իտէմ նշանակէ եւ զոյժ (= զկար), նշանակէ եւ իտէմ զշանդերձ ինչ կամ աւդո, էջ 45:

* * *

Իրբեւ բնիկ հայկական հետաքրքրական ըլլալէ աւելի կարեւոր է հետագայ հատուածը. բառերը — կը գրէ թարգմանիչը — հոմանուն ըլլալու համար նաեւ հոլովով ու խոնարհումով պէտք են “հաղորդել միմանցն”. “վասն զի առն եւ առն ոչ ասին հոմանունք, զի մին ուղղական է եւ լլէիէն նշանակէ, իսկ միւսն սեռական է եւ լոյր նշանակէ՝ որպէս այր՝ առն, եւ ըստ միում մասին բանի գոլցյն վասն զի իւլ եւ կու ոչ ասին հոմանունք, վասն զի ոչ են միոյ մասին բանի. վասն զի մին անուն է եւ նշանակէ որ զարդիւնս կասուն, իսկ միւսն բայ է հրամայական, էջ 50: — Այս երկու օրինակներուն մէջ կ'ընդումարուի եղնիկ ինքնին. յայտնի է թէ գասական հայերէնը “Ընդդէմ Ազնոց, ի հեղինակին կը պարտի առ բառին գցութիւնը, որուն նշանակութիւնը սակայն տարագուսական համարուած է ցայժմ. “Ընդմեկ հնազանդեաց զծիս եւ զուղտու... զայծեմուն եւ զեղջերու եւ լուրիս եւ զվարազո, (էջ 148), ein zweifelhaftes Wort! Կանուանուի նոտրատիպը եզնիկի գերմ. թարգմանութեան մէջ (Wider die Sekten, übersetzt von J. M. Schmid, 1900, էջ 116). Ստորոգութեանց մեկնութեան թարգմանութիւնն ահա կու գայ անձամբ որոշելու “առն, ի շիկերէ նշանակութիւնը, հմտէ իմ բառաքննական դիտողութիւններս, Ա, 1913, էջ 26—27: իսկ իւլ եւ իւլ չի յիշեցըներ նոյն գասական մատենագրէն աւանդուած մեր նախնեաց մնապաշտիկ սովորութիւնը, որուն դէմ կը մա-

քառէր երբեմն Մաշմոցի աշակերտը գրելով եւ ոչ վիշապք զտոհմականս արդեանց կրեն, եւ ոչ գրաստ գոյ նոցա՝ եթէ զարդիւնս ի կալոց ուրեք կրիցեն, եւ ի զուր է իւլ իւլ ասել ումեք ի իոլ՝ եւ ոչ առ առ, էջ 103:

* * *

“Պարտ է գիտել, եթէ չորից պէտք են լինելութեան յարանունցն (παρώνυμον)՝ հաղորդութեան անուան եւ զանազանութեան (անուան), հաղորդութեան իրի եւ զանազանութեան իրի. ուստի Տէֆրան եւ Տէֆրանունք ոչ են յարանունք... այլ վասն զի Տէֆրան եւ Տէֆրանունք եւ ոչ մի ինչ հաղորդութիւն ունին... ոչ են յարանունք, (էջ 53—54): Կոտրատիպ բառերուն դիմաց յոյն բնագիրը կը ներկայացընէ Ելενօս եւ Ելենի. ուրեմն “Տէփրանունի, իրբեւ իտանակէրու մասնիկ կը գործածուի արգէն այստեղ, ընդարձակօրէն հմտէ ՅՈՒՇԱՐՁԱՆ, էջ 309—314: Տես նաեւ Թրակացց Քերականութիւնը Mémoires et dissertation sur les antiquités nationales et étrangères, t. VI, Paris 1824, էջ 30, ուր Պէլաս Տրտուռունք կը թարգմանուի եւ Կէցի, մեր Մատենագրաբանին Թիւ 336 2., Թղ. 47 եւ 49 ա “Արդ նովին ձեւով ըստ հայրանուանցն, եւ իդականացն երեւի գաղափար կոչեցեալ ի հարանցն. ի Մանայն՝ Մանանուշ, եւ ի Տէֆրանունք”:

* * *

Ծատ բոնազբօսիկ է հետեւեալ հատուածը “Քանզի է Փոքինանէ ի փափկութենէ եւ Աստուծանէ յաստուծոյ... զըր պարտ է զամենայնս յարանուն կոչելո, էջ 55, որ ստրուկ թարգմանութիւն մըն է յառաջադիր օրինակէն՝ և՛ու ծէ ծովագաւառ տ ծ Տրնքան ձոծ տօն տրս փի չա: տն Թէան ձոծ տօն թէ օն (Bussé, p. 143). Փոքրիկ հնարամութեամբ շատ յաջող կրնար հայացընել թարգմանիչը այս նախադասութիւնը. մտադրութեան արժանի է որ իր կերտած յատուկ անուններուն կը կցէ հայլ յունաձեւ “անէն, անյշ վերջաւորութիւնը, “Փափկանէն, Աստուծանէն, Բարեխոյնանէն, Բարեխոր հրդանէն (տես, էջ 42/43, 56):

* * *

Ինչպէս ծանուցինք (Ա. 1912, էջ 684), յոյն բնագիրները մեկնութեանս հեղինակ կը

Ճանչնան դաւթիթ Փիլիսոփան (Առ քաղց Ձաթիթ),
Եսսե հաստատուն պատճառներ ունի փոխա-
նակ դաւթիթ՝ Եղիսյի ընծայելու Ստորոգութեանց
մեկնութիւնը, Էջ VII—IX: Հայ մեկնութիւնը
բնականաբար կրնար լուծել խնդիրը վերջնա-
կանապէս եթէ ի սկզբան պակասաւոր չըլլար:
Հայ թարգմանութեան խորագիրը մեր կարծի-
քով չէր կրնար նոյնպէս Դաւթիթ անունը կրել.
ահա թէ ինչու. յօյն մեկնութիւնը Էջ 169 կը
գրէ օրոն ձնու տօն ընթեռ, չալեսօն տօն Վա-
չրա աւ դյու լեշա, չալեսօն տօն Գլծօօգօն, Էջ 170,
ածութ Սաքրա աւ դյու չաւ Արցոս ծ խնա տէլ.
Եւ Էջ 187 էն շար տա քիլօս դիշ ք: Տալլա-
թիշ դ էնքանդուս ձլլդ էստի պարս դիշ լոս
էնքանդուս դիշ տոլլաթիշ. Հայ թարգմանչին
գրչին տակ յօյն մեկնութեան Տաքրաւդիշ եւ քիլօս
բառերը կը փոխուին կ'ըլլան Դաւթիթ “փոխանակ
ասելոյն կոչեա զԴաւթիթ, ասեմ [ք]” կոչեա զՓի-
լիսոփիսն” (Էջ 88). “որպէս է Դաւթիթ եւ Արգոս
շուն” (Էջ 89). “որպէս է Դաւթիթ անունն, քանզի
ի Դաւ (= ք) փաղառութեանն այլ արտաձայ-
նութիւն է եւ է [յ]իթ (= լոս) փաղառութեանն
այլ արտաձայնութիւնն, Էջ 119: Ուրեմն դաւթիթ
կը համադասուի այստեղ Սոկրատէսի եւ իմաս-
տասիրի. արդ կարելի՞ է մտածել թէ դաւթիթ
մնապարծ ինքնագովովութեամբ իր անունն իր
հեղինակութեան մէջ այսքան փառաբանելու
յանդգնած ըլլայ: Չենք կարծեր:

Հ. ԱՐԻՍՏԱԿԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ



ԳԱՏՄԱԿԱՆ

ՀԱՅ ԱԶԳԻ

ԵՒ ՅԱՏՎԱՊԵՍ ԿԱՐՆՈՅ

ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ԳԵՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԵՐԱԾ

(C) $\lim_{n \rightarrow \infty} \frac{1}{n} \sum_{k=1}^n f(x_k)$

§ 11. Թուրքին եւ որբախնակը: — Այդմ
քանի մը խօսք այն իբր թէ կերպով մը հռ-
գացողութեան մասին, զոր կը խոստանար ձեմալ
եւ որով կը պարծեր ալ: Անշուշտ կիլիկիցին
յայսմ ալ՝ հանգեց միւս գաւառներուն՝ ա-
ռաւելութիւն մ'ունեցած է զոնէ միջոց մը: Բայց
ինքն ալ առանց հացի ու ջրոյն ճամբան երթալ
առիպուած էր յաճախ, ինչպէս ինքն իսկ ձեմալ

կըսէր (տես վերը): Տարագրելոց համար ամենայն ինչ կախումը ունէր “առանձնական պաշտօնէից եւ ստիկանաց բարի կամքէն. սրով մասամբ կը կերակրուէին, մասամբ ոչո՞ւ իսկ “ի Հալէպ (կըսէ Ռէսուլէր) ուր կառավարութեան ձեռօք եղած կերակրումը միջոց մ'անբաւական էր, այժմ ճէմալ փաշայի հրամանաւ՝ կանոնադիմունքն բարեկառաւութեան ներկանուգ չափահաններու 5 մեթալիկ (20 ֆէնիկ), եւ տղու համար 4 մեթալիկ (16 ֆէնիկ) կը վճարուի թ (27 Յուլիս 1915, թ. 120): Տեսանկը որ ճէմալ կը հրամանէր որ թաշակը 50 փարայ եւ 30 փարայ ըլլար: Բայց թէ հոս ալ իրերն ինչ էին իրականին, բաւական է ցուցընելու միայն իսկ Հալէպի հիւպատոսին յաջորդ տեղեկադիրը, զոր արդէն պիտի յիշէինք ժամանակադրական կարգաւու. “Անընդհանուր հասնող տեղեկութեանց համեմատ Արեւելքի մէջ (= Կարին եւն) արեւելքութիւնը հայերը իրենեւ լովին ոչչացած են: Կառավարութիւնը նաեւ Արեւելքութիւնը հայերը կամ կ'ուզէ ոչչացընել, կամ ըրածը չի գիտեր: Լէ-կառար հաշմալուծուու (Desorganisation) էլ տիրեւ. այնպէս որ պաշտօնեալք՝ որոնց յանձնուած է գործադրութիւնը, չեն գիտեր թէ ինչ կ'ուզէ կառավարութիւնը: Կէլէինյէ եղող Հայերը, որոնք Հալէպի կը գտնուուին, կառավարութենէ իւր ողբեկելին կ'ընդունէն: Թէեւ անկանոն կերպով: Արեւելքեւ լովինը, որոնցմէ հոս իրը 6,000 հոգի կայ եւ օրական ալ իրը 300 հոգի կու գան, բայ ու չեն ընդունէն: Հալէպի հայ հասարակութեան հաւաքած միջնութերը շատուով կը սպառին: Յառուջաղոյն ամեն փախտական (տարագրեալ) օրական 4 փոքր հաց կ'ընդունէր, այժմ միայն 2, եւ ոչ ուրիշ սնունդ: Հալէպի գույնը միւս որեւէրու հոգաբանութիւնու եւ բիւրառուներու համար ոչ ու էլ հոգեց (15 Օգոստ. 1915, թ. 140): Սովորամահի զարդ հուրելի պատիկերներ պիտի տեսնենք ամեն կողմէ: Ծիծաղական բան մըն էր իրը թօշակ վճարելի գումարը, եւ այն՝ “կաթուղիկոսին միջնորդութեամբ եւ ճէմալ փաշայի հրամանաւ 5 մեթալիկ չափահաններու եւ 4 մեթալիկ տղոց համար՝ ի Հալէպ (թ. 120): Իսկ թէ այն իսկ — ուր առ հասարակ կը գործադրուէր — ինչպէս կը գործադրուէր իրականին, կը վկայէ Պաղտատիր Երկամուղայ ճարտարապետներէն մին իրանէստ Պիպէր (Pieper) որ կը զբէ ի միջի այլոց. “կառավարութիւնը կ'ըսէ գարձեալ, ինքը պիտի հոգայ ամենուն համար, նաեւ դրամանլ: Արդ բուռբուլ գիւղի մէջ ($1\frac{1}{2}$ օրեան ճամբայ հեռու Հալէպէ) այն տեղւոյ տարագրելոց ապրուստի համար իրօք դրամ վճառուած է, եւ այն 30 հոգի 30 օրուուն համար ընդունած են ընդունեն 26 լուսուուլ, այնպէս որ ունի ուղիղ ամեն եւ ունի 1 լուսուուլ կ'ինայ” (Սոմէր, թ. 23):

Հակառակ այս վիճակին՝ թուրք կառավա-
ռութիւնն ու Ճեմալ կը հակառակէին կրցածնուն
ափ եւրոպական նպաստի ձեւնարկութեանց։ Ար
աւել ըստ ինչեան միակ իսկ յիշատակարան մը։
Եթե ինչի գենապանը հարցում ըրած էր Գամաս-
կոսի գերմ. հիւպատոսին թէ ինչ յօյն կար դոր-
ագրելու այն ծրագիրը՝ զօր անեգած էր Ամերի-